

- միւսը (Օ)**՝ չաւարտեք չի լինցներ քանի մ'առակներ, ԸստՀանրապէս կրնայ ըսուիլ որ Վարդանայ սիրական գրական ճիշտ եղած է իբրատական գրութիւններ համեմատ առավիներով, զրցյաներով են, որնցից մարդոյական իրավաներ կը հանէ. Թէպէտ եւ կան իրաներն նաև առանց զրցյաներով են, եւ այս ամենը պէսսպէս ձեւերով յաճախի: Ըստ երեսութիւն սամաց շատեւն այնպէս են որ կրնան շատ լաւ ուրոշ ըլլալ՝ արտասանուած եկեղեցւ բեմն զորով յետոյ գրոց վերածած է եւ շանացած տարածել: Այս վերջին պարագայոս տեսանկ արդէնի ի թշթին առ Միքայէլ, ուր անոր վրայ պարտօն կը զնէ իւր գրութաներն ՝շշլիցտցանելու, Անհիրայ եկեղեցին (տես § 321), նշնչու կը կրնի ուրիշ տեղեր ալ, պայսկէ երբ որչնէն զանոնք սուրբնէն եւ իւրիւն գլուխու է հետապուր, ուր լւն եւ սուրբնէն, ուրուն եւ դնէն ուրիշնէ եւ փեխն է քուսու ի հուսուր, յաշերն յաշերն են (տես § 326):

114 էջ: Գինը 50 կ: (Թիֆլ. Հայոց հրատ. ընկ. 1882:)

82. ԱԱԱԱԱԱԱՆ Խըրսթէն. — Այթքնարան- Ընթերցանան նոր տոմի: 1898 հզմիո. 8տ. Մամուրեան. էջ փոքր 84: Գինը 1 լոր:

83. ԳԱԱԱԱԱԱՆ Յ. Եւլուկոյ Հայոց պատառարառութիւննա 1899. 8տ. է+124 էջ: Գինը քոր. 1.-: (Ազգ. Մտնութ. 1.շ.)

84. ԳԱԱԱԱԱԱՆ Յ. Գր. Վ., Հայր յնդիսարին պատիւ Դրանիկուանիոյ. Բ. Հատոր 1780—1826. 1899 8տ. Երես է+558: (Ազգ. Մտնութ. 1.հ.-) քոր. 5.-:

85. ԱՊԱԱԱԱԱԱՆ Սահման Խնախանական, պատմական, լնգուաբանական եւ քննական: Հարո. Ա. Գիրը Բ: Պարբու 1898: 8տ էջը 97—199: Տարեկան ըրբ գիրը 20 քոր.:

79. — Տր. Կարսոնի այս հետաքըրական ուսումնակիրութեան վրայ ուրիշ անդամ ընդուրանի պիտի խօսեալ:

80—81. — Տարեցընանին Յունիսի թուոյն մէջ (էջ 167) մեր յարդեկի աշխատակիրը Պր. Կ. Տիրքեան, Պուշչինի կինսագրութիւնը հետեւեալ հոգործութիւնը կը հներէ: «Յունիսին ատօնարիմանթեան մէջ Ռուսականց չայց եւ ուղիւ անտարքի մալայ Հայուսարականին ընկերութիւնը պատրաստած է բանաստեղին ընդգրածակ կինսագրութիւնը եւ

Այս Վարդանյա տնձին եւ գրաւոր գործունէութեան մասին մեր բոլը գիտացածը: Եթէ առաջաց բազմազն հաւաքութեալը Վարդան մը կը յիշեն իրեւ առախաչիր, այս է ինչ ուրիշ Վարդան Այժմէն: Ուր մնա ուրեմն այժմ քննել առար առակաւոր գրուածեալները՝ համաժամելլ առարկեան հաւաքմանց հետ եւն, եւ այս է նիւթ յաղորդ գիտուն (անս § 327):

(卷之三)

4. B. S.



ԱՅԼԻՒՐԱՅԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐհՐԵՎ

79. KARST DR. J. — Aussprache und Vokalismus des Kilikisch-Armenischen. I. Theil einer historisch-grammatischen Darstellung des Kilikisch-Armenischen. Strassburg, 1899. 8° 74 Tz:

80. Աղօթօթը ԱՅ. — Պուշկին, երա կեսարն ու գրութէութիւնը: Տիկ. առ. Մ. Դ. Խուտին. 1899, 80, դ+140 էլ: Քիմք 40 և: (Թթվ. Հայոց լրատ. պահ. Թ. 163):

81. ԸՆՈՐ Ա. Ս. Պուշկինի ծննդան հարիւրամակի լրատակին: Բազու, ապ. Աթօթ 1899, 80, զ+

1. Ալյասէն պահու որդանց ժամանեց կայ երիտա
խմբագորթաւոր, Համառուս (Ազր. Լազ. Շեմ. Բ-1172,
թշ. թ. 150-222-ա) և Ընդարձակ (Ազր. Արար. Շեմ. Բ-
1192, թշ. թ. 56-ա-62) Անոր աշխ է նկատեի, Խայ-
կու, Եղայ աեսիլիքներն կը լիլու թանձնի ու (թշ. թ. 57-
ա) ընձնի վարդապետն առ թէ տեսանձնի եւ աշխ ճող պա-
րունակ դայր եւ ծանծեր պալմարչուն ենք Տեղ անու մեր
«Ցաւուն» թէ 17, և նմաններ:

- 114 չչ : Գրն 504: (Թթվ. Հայոց հրատ. ընկ. Տե՛ս 16:)

82. ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ԽՄՐԱՅԵԼ. — Այբանարան-Ընթեղարան նոր ոսկզ: 1898 հզմփ. 8տ. Մամուռեան, էջ փոքր թ 84. Գիրն է 1 հազ:

93. ԳԱՎԱՐԵՄԵՆԻՆ 8: Եւլուկից հայոցաւառապառող: Վիճակ 1899: 8տ Հ+124 էջ: Գիրն Փո. 1-: (Ազգ. Մատ. Դժ.)

84. ԳՈՎՐԴՎԱՆԻՆ 4: Գր. Վ., Հայր յօհոնարիթուալիս Դրասիլստանիոյ. Բ. Հատոր 1780—1826. 1899 8տ. Երես թ 558: (Ազգ. Պատկան. Վ.): Փո. 5-:

85. «ԲԱՆԱՆԱՐԵՐ»: Հանդէ Շահամական, պատմական, լոգարամական եւ ֆնական: Հորո. Ա. Գիրք թ: Պարի 1899: 8էջ 97—199: Ցարեական շրո գործ թ 20 Փո.:

79. — Տր. Կարստի այս հետաքրքրական ուսումնակիրութեան վրայ՝ ուրիշ անգամ ընդուրակ պիտի խօսուի:

80—81. — Ցարեցրանին Յունիսի Թուոյի մէջ (էջ 167) մեր յարգելիք աշխատակիրը Պր. Կ. Տիրերան՝ Պուշկինի կենսագրութիւնը հետևեալ խօսքերով կը կիբեր. «Ցույելանի ատամաբուժութեան մէջ Խուսակայացը առ ուրիշ անասորքը մնալուց Հայուարձականին ընկերութիւնը պատրաստած է բանաստեղծին ընդարձակ կենսագրութիւնը եւ անկէ զատ բանաստեղծութիւններուն հայերն մի փոքր չըքի Հաւաքածին, նոր Թարմական մասնակիւթիւններով, Անս այս հնարքական երկու գործերն են, որուն առջևանին սանհինք՝ առջնին Պր. Ա. Լիսից յեանին դրբն եւ երկորդը՝ Ա. Շատուրեանի, Յ. Ցովհաննիսիսանին եւ Կ. Կարստինիկանի թարմական մասնակիւթեանն:

82. Այսանեած իրադիք. — Աբբենաբեն-
ընկերութ, թէեւ Յ. Հ. կնանինս տումնիմայ գա-
սա-սպիրին «մանկինսութ» ու անգամապէս հայերէն
ընթերցանութիւն առվեցնենք համար փրկու-
ուց եւ միաժամանյն մասմարչական ընտելաբանի
մը պէտք զգալով յօրինած է այսու մասմարչի.
փոքր ու ընթերցնէն, որ պայ մեթոսով յօրինած
պատահիք մը Յ. Հ. կնանինս բարձացածին ին կնանար
ծառայել, վասն զի ցարդ եղանենքրան վայ բու-
րշ նոր բան մաւեցուած չէ, միայն թէ կ'են-
թագործ ի համար ու ապահով ան պարե-
լու մայ է. Ան եթ գիրուացոց եւ միանդամյն ան-
ձաննիք ընթերցանութիւն առվեցնենք համար
Մասմարչական թեատր մը ըստ բաւականի խօսու-
թափ ու սնկութ ենք. բայց դժվար որպարհ Գործա-
մաննեանիք քերականինք վայ եղած քննադատակա-
նինք մէջ ըստ բաւականիք հայերէն ու մէկին ծառ-
թութիւններ որպարհ են Հանդիսին ներկայ ար-
թավուուն մինին մէջ.

ନୀକ ତାମାର୍ପର୍ଯ୍ୟ ଦେଖ ତମନୀରେ ଅମାର୍କର୍ଣ୍ଣବ୍ରା-
ରୁ ଫୋର୍ ବୁନ୍ଧିଗ୍ରୁ କୁଣ୍ଡ କୁମାରୀରୁ, ଘୁମ କି ଶାନ୍ତ
କ୍ରୂର କି କ୍ରୂର ବ୍ୟବ୍ରାନ୍ତ ବ୍ୟବ୍ରାନ୍ତ, ଅମାର୍କ ପ. ଓ. ଆମାର୍କର୍ଣ୍ଣ
ଅମାର୍କ ଦେଖ ଅମାର୍କ ହୁଏଇଲା କୁମାରୀ, ଅମାର୍କର୍ଣ୍ଣ ଅମାର୍କ
ଜୀବ, ଅମାର୍କ ଦେଖ ଅମାର୍କ ରାତ୍ରି ବେଳି:

83. Հազարեան թ. և դուռը հայոց ինս-
տիտուտում՝ Մեր յարքեալ մշակութա-
ուառափառաթիւնից՝ մեր բնաթղթաց ծանօթ
ըլլարան աւելորդ կը համարին վկան խօսիւ. —
Այսպահն աւելցնենք որ թէրթէն հանուած պա-

ուսումնասիրութիւնը՝ ունի գեղեցիկ յառաջարան
մը, եւ վերջը՝ Յաւելլիք եւ ուզբելիք անունով
ցանկ մը:

84. Վ. Յ. Գովեհիկեանի այս գործն ալ
թերթես համառ տառապ ու հետապրական
հատոր մինչ է՝ «Հանդիպութիւն» մեջ լցոս տեսանման կիսով
սահմանաւութեան մասին պատճեն կարեւոր
գործն վեցա խօսիլ:

85. «բառաւուրբ Հանդէս Հնախօսական, պատմական, լեզուաբանական եւ քննական։ Բանասիրական պարբերականին առաջին գիրքն արդէն համարվուած եղաւ մը թվեցրոցը («Հանդէս», 1899, կը 153—51)։ Այժմ ըստ աւետարակ է երկրորդ գիրքը՝ նյուն սուլլութեամբ եւ նյունպէտ ճիշտ պարունակութեամբ, բայց նաև նյունպէտ վիմատիփ։ Միայն կուզ կը կներկայաւանայ այժմ ապագրութեամբ։

Հանհօսական բաժինն կը սկսի պարբերականին Հրատարակչին՝ Կ. Յ. Բ. Բամանթանի կրիմյաց ուղարկելուք։ Առաջնին է՝ Հայկական կամ Տոպական նոր արձանագրութիւնն մը, (էջ 97—101) տեղեկագիր մ'որ նաև Արեւելոցիտաց ԺԱ Համաժողովին մէջ ի Պարիս կարգացաւած էր, և որ այդ լրաց տեսած է նոյն ժողովին Տեղեկագրութեանց մէջ (Actes du onzième Congrès International des Orientalistes. I. Section, Paris 1899, p. 257—259; K. J. Basmadjian, Une nouvelle Incription Arménienne ou Vannique). Այս արձանագրութիւնը տեսակարգութիւնն շարունակական է առաջնայի արձանագրութեանց գործածի գործածութեան մասին և Արմարիք մաս Շահրիար գեղեց Մելրոպ արքեպոս Սմբատակեցէն, Հրատարակուած անիւ (Կարստոն, 1896 Դիմ.) եւ մեխմարանաւած նոյն խոչ բարձարիքն ուրիշ տեղ մը (ՔՊզ., 1897 Ֆեբ.)։ Առ այսից հրատարակուած է բնագրով, Տարգմանութեամբ եւ լրատարակուած է առաջնայի և էկիպորգը՝ “Ղազանիջ գիւղի արձանագրութեամն” (էջ 102—104), համանական նախընթացին բարյաբանութեամբ, Արմարիք Ղազանիջ գիւղը գտնուած 1886ին Մելրոպով արքեպոս Սմբատակեցէն Խըլուքն ալ Ազգախանիք Մելրուասայ բույնոյն կանգնած պատասխանութեան անձանագրիքն են։ Ասաց կը յաշուրէ Ստեղեկացին ի վերաց հետաքանական ուղերձութեան մը Քէլք եւ Լէման Գերմանացաց ընդ Հայոյ, (էջ 105—114), որը Տ. Յ. Յ. Տէպաւի Տերպամանած է Քէլքամարին էլեւ Բնագիրը լցու սեսած և Բրուսուից Գիւղութեանց էլեմաններին Տեղեկացոց մէջ (Sitzungsberichte, 1899, VII, 116—120), Մելրութեաց արքէն ճանօթ է այս տեղեկացիքն, որուն թարգմանութիւնինքն անախիքն թառուով (Հայութեանց, 1899, էջ 281—284)։ Թամանքնեանի հասածը՝ Կապակագովացիքն եւ Քետացիք, (էջ 115—118) Համաստ բարուածք ըն է Պր. Ըստարիք քանի մասի յառաջ հրատարակած Տնկարքական կամ գործեալ (Chantre, Recherches archéologiques dans l'Asie occidentale: Mission en Cappadoce, 1898—1894. Paris 1899), որը նոյն հանձնածանօթ գիտականն ամփոփած է կապակացիքն եւ Ակիլիսին մը իւր կը կը ուսումնական ուղերձութեամբն ու հետազոտութեամբը

վաստկած Հնախօսական նիւթերը : Քաղաքամէջքին
նիւթեն է միայն Քետառական մասին նյութը ուղիղ մէջ
տրամադ տեղականիւթիւնն : — Բանասրին առաջին
դրբին մէջ կային Պատաստիք դրծեն թագումա-
նաւած տեղեկանիւթիւններ կ. Պատայ երկու ս յու-
նա հայշիկանին, և կերպեցիներու մասնաւութեան Ա. յուժ-
բառանշան կը լուսաբար այս տեղականիւթիւնները՝
Ա. աղաքարութիւնը կը կիրապար եւ Ա. Հրեշտակա-
պես եկեղեցիւը (էլ 119—130) քէֆեկ թաղին
ու Պատաստիք, անոնց արձանագրութիւններին եւն:

Պատմական բաժինը կը բացի Հայութք Ա. Կարերի համար հաստաբական մէկ գրաւթեամբ, ուստի նիւթն է՝ “Եւնանի եւ ընծայեալ Վարչութիւն” (էջ 181—140). Դասաօթ է որ Հռոմայ քահանայապետք մէ դարեն ի վեր սպավութիւն ունի վիշտաբառ և գչանոյից “սպավեն վարդ, ընծայել իրեան մեծաղոյն պատաւանշան: Արդ ոյն պատաւանշան ընդունած է նաև Եւնանի եւ (օր 1375—1382 գերեւ էր ի Գահիրե, յետոյ Եւրոպա ապրեցա ու մռաւ. . .) պարագա մը զոր պատմած է մայն Յովհ. Դարակը, (Ճախեր, Հայ Թրքի, . . . Պետր. 1891, թւ. մէլլ.) դրեւալ թէ “Եւնանի (Եւնանի) սրբազն Հայրն մեր զպատաւական վարդն իրեւն քան զամենեսին աղփակածն: Հայութէն, որ ամեն եւսակալուով պարապանած է պատման պահ կենա իր ամեն պարապանակով, կը հաղորդէ նաև վաւերական տեղեկադիրն Ավինենի քահանայապետական պարտասար արձանագրաւթեանց տումբրն՝ 1883 յունի 2 թւ ամառան կանանքաւ, ուր արձանագրաւթաւ է Նախ վարդուն սուեց շափի, արժէքն եւն, ոսկերչ վարդաբին անուամբն՝ որ է Հռչակաւոր Յովհ. Բարթօնիլ Սիրնացի: Բնագրե Հրատարակած էր արքէն Միւնց (E. Müntz, Giovanni di Bartolo da Siena եւն, ի գրա Archivio storico italiano 1888): Ոսկերչ բատակը կը ծանուցու “1 մարկ, 8 ոսկի եւ 18 գենար սուեց ի 20 կերտասոց, ճախուց ըստը գումարն 193 գրոբն Լատենի, այօմին մեր արքէ չափերով իր 326 գրամ անկի 1138 քր. արժուութեամբ: Այ ցամակներ որ ենց կարող հոս աւելի մանրամասնութեաններ յառաջ բերել: — Ըստ Համառու կոր մին է “Մարդին Հայ գրականութեան մէջ, (էջ 141—143), արսն է հեղինակը Ա. Տարսէնի արքան ուր Հայութ մին է աշակերտ Մարտէնի եւ ուսումնակից Հիմեւնապի, որնը ծանօթ են մեր ընթերցաց: Անթէ Եվկայ Կորպացոյ ընդէւկ Մարդինի գործ Համառու պաշտպանութեան մէջ մին է, հակառակ Համառու կարեւեց (անոր Dogmen-geschichte գրոց մէջ) որ մասցածին կ'ուզէ Համառու Եվկայ յիշած Մարդինաեան քարոզութիւններ առաջ նիւթոյ վայ Հայութէն այլուր ալ գրած է ուսումնակից թիւն մը (Revue de l'Orient chrétien, I, 461).

Լեզուաբանական բաժնին մէջ կը գտնենք
քանի մը մասր զբաւածներ՝ Մէկնետ հայոց գիտեն
այսինքն՝ «Հայերնեն մէջ յանձնուն ենթապահան»,
կը 144—146.) — «Հայերնեն մէջ քանի մը
լիմավոնկ կատարեալ անեղութ մասին», (կը 147—49.)
— «Հայերնեն մէջ Դերանուան արժամաներու եղակի
սեռականը», (կը 149—150) և «Աշխարհաբարք

մէջ աղքական անուանց սեռական օօլով (էջ 151—152):

Այս անդամը կոյս ազգագրական բաժին մ'ալ, միակ յօրուած մը հպ. Հ. Անձանեանի "Գնչուերէն հէքեաթ մը նմանողաթեամբ հայկականին" (էջ 153—160): Գնչուերու հէքեաթը հրատապահուած է Պատպասիի գործին մէջ (A. Paspati, Études sur les Tchinghianés ևն. ր. 600—5), իսկ հայկական երեք ձեռով կայ, ամէնէն ճնին Մշշեցոց "Անիսոս տիկինն հէքեաթը" (Տրո. Ա. Հայրկունի՝ Արարատ, 1896, էջ 557—60), եւ երկու որիշ ձեռ ալ Տփիսեցաց բով (Հման. Գէորգ Տէր Վլքասանդրեան, "Թիֆլիսեցաց մասոր կենաքը", ևն. 1885, էջ 356—61 եւ 342—5): Չորս եւ երեք ալ ընտաճաբօքն յառաջ թերուած են համեմատիքնեւն համար:

Հայկականին շարունակուած է հոս ալ, Պատեռագրականին բաժինն (էջ 161—167), այսինքն "Ցուցակ Հայերէն ձեռագրաց ազգային անտեսագրամին Պարարան" բաժինը անուագրագրամ ենթի 3 (Suppl. 83) թղթեայ բարդորի Սալամարանին մը Ա. Պ. Պ. (= 1614) թուականիւ Վըթանէս անուա գրչէն: — Թիւ 4 (Anc. fonds 3) թղթեայ բարդորի Սալամարանին մը Ա. Պ. Պ. (= 1525) թղթականիւ գրուած կ: Պայի թույն պարեսէ: — Թիւ 5 (Anc. fonds 2) թղթեայ բարդորի Սալամարանին մը Ա. Պ. Պ. (= 1682) թուին դրուած ներմաս զպքէ: — Այս անձամ կոյս կը դունեն բայ համախառականին բաժին մէջ (էջ 168—177), քննագատութիւն հոր Հայուարակութեանց: Ի մերջոց քննականին բաժինն մէջ (էջ 192—199) կը շարունակած Խարգայապահու Ասքիսին իւ Պարանան իւ Պալովիսի խորենացւ Պամ: Հայոց ուղղագրեալ եւ ծանօթարանեալ, որով կ'աւարութ դիբուն ալ:

"Բամասէն ըստ այսօն նոյն շալով" որով սիսաւ՝ կը ձգտի շարունակել եւ նպաստել Հայոց հնութեան լաւարակութեան բան բար բաժանութէ, ու առաջին քաջալութեան ամէն կողմանէ: Երկրորդ դրբն աւելի քայլ աղցագում ալ կը ցուցնէ, ունենալով նոր ալ բաժիններ, եւ հետուբըրական պարունակութիւն: Բազմալի էր, որ անխնջն հրատապակից պատշաճ ձեռնուառութիւն գտնէր ընթերց: Հասարակութեան կողմէն իւր ուստիակար թերթը շարունակելու եւ հետջիւտ աւելի զարգացելու:

Հ. 8. 8.

ԸՆԿԱՆ

ԷՐԴՐՈՒՄ ԹԵՐԹԵՐԻ ՖԱԼԱԿԻՆ

1. Խակիւտարի Անմին: — Տ. Ցույնանէս Արթինանա եւ իւր քնարանը: — Տ. Արշալուն Եղիսաբառա նոր լուզեր մ'ալ: — Տ. Հայ արանագրութ մ'ը Պարա:

1. Ի-օլի-թորդ ինչնէ Անհամին, մէջ (1899, թ. 8—9) ընդագրին տակ՝ կ'կորդ գանց: "Պ. Արամ Թահմթանէն անմինն աշակերտ կ. Պալուն Արդարին կերպնական Արժարանին, մարարապեամ Բարիզի Գեղարաւասից Արժա-

րանէն, յղացած է 1900ի Ցուցահանդէսին համար շատ ինքնասիպ ու գեղցիկ ծրագրի մը, ուր իր արեւելցիք քմանիք ու ճնին երեւակայութեանը կը միանց տորբը ու ճարատ արուեստի մը հնարագիտութիւնը: Այս ծրագիրը անտարկուաւիլ կերպով կորուած է Ցուցահանդէսին ամէնն փայլուն յաջութիւններէն մեկն ըլլալու, եթէ գտնուին դրամակերերը, որոնք գտնհատեն եւ իրադորեն դայն: Գրամատէրները գտնելէ առաջ, Պ. Թահմթանէն արդէն իսկ բարդ ունեցած է Բարգիրը քննական գովաստութեան կողմէն իր ծրագրութիւն պիտի ընդունեած տեսնելու: Տանօթ գեղցորեաւասկան քննակայար Պ. Ցանց Ժուառէն, "ԱՌշիթէրիւու, շարաթաթերթինն մէջ այդ ծրագրի կը նուիրէ ամբով յօրուած մը՝ որտե կը քաղցնիք հնեւեալ հասուածը:

"Պ. Արամ Թահմթանէն գաղափարն ունեած է Համ-ար-Մարոնի մատերը հակոյ ծառ մը կառուցանել, որը Կ'անուանի Կ'ալիքուաթի վիճինքն ալ... այս անտառական յիշանակարանը յիսուն մերդ բարձրութիւն պիտի ունենայ եւ հնագյարի պիտի բաժնուիք: Նեղոնայարիլ (sous-sol) պիտի յատիցուած պասարկութեան անենակին եւ յարակից մասերու: Գետանյալը (reζ-de-chaussaissé) լուսացած պերիներով եւ ընդարձակ պատշգամենով զրդէարուած, պիտի պարունակէ նուասարահ մը որուն կերպոն պիտի գտնուի երաժշտականը: Յատահազիծը պատարացուած քառականիս ունիս կերպութիւն պիտի առաջնորդն միջի յարկերը, որոնք ամենին ալ դրեթէ միևնուն ձեռով շարակարգուած պիտի ըլլան ունեմիլիքներու մէջն որոնք իրարու պիտի կցուին կերպնակն դրասակով մէջ այցելաւերը պիտի մանենն պերօրէն կահարութական պատրութական պատրութիւնը պատմերու պայմերու (pavillon) մէջ, ուր ամբով արքի հանգստականութիւնն պիտի վայելն: Յարկերը, վարդակի (rosace) ձեռով համաշափ յատահազիծներուն վըսպ շնուած պիտի հասաւագնուիք զիւնեց բռնոզ մետաղեայ ստաբով, տերեւալից միւնքը բռնուուրուած դշոնդպոյն ծաղկներով եւ ոսկի պատշերով, որոնք գիշեները պիտի ամթնան, կենդանանան, շաղուան, լուսավան, հայարակու ելքարական լոյսերով հրակեսին եւ պիտի կարծել ատա թէ ատիս մշտառեւ ու վերխորի հրախաղաթիւն մին եւ, շացուցիչ շըղութիւններով, "Հազար ու մէկ գիշեներով մէկ աներեւոյթ ոսիին ձեռուով արձակուած: Այս բանասազնէ ծրագրին գործարութիւնը շարը 600.000 Քրանքի պիտի նստի, հեղինակն ըսելուն նայեալիք: Հըմ... մէր գարցիլ թռառնակներու իւ անշին ուռացիքի երիսբարշաւթեամբ շնորհեց շնորհեցնենք քմանին վաղքը այս խոյացութ թիթեաներուն զա Պ. Արամ Թահմթանէն, իրաւու շշմարտա արեւելցիք, կասպայ միջցին մէջ կը թշնէն: ... Սակայն մըր երիսբարշաւթ պաշտամակից իւ անշին եւսեւ երթապայի ծք բառացած ամէն բայ հայուած նախատեսած է: Եւմ կընար մանրամանորէն բացարերէ իւ կառաւցման յօրինուածութիւնը որ ինչի շատ հնա-